

Յնչէն հարկէ. Արդաննիսիւնն Յնչմի-
նին տուէրի ճճն պիղէ իւլ օլա-
աղ մինասէ պաթը վէ մհապի-
ր ինիլիլղէրաէն խաֆի թու-
ուրմայդ, իլլա, ինիլիլղէրին
էրի իւլ իճրա օլունաճաղընը, վէ

ՍԱՐՐԱՖԵՅԷ	
ԷՎԲՐԱՄ ՊՐԵՍԱԸ	
Լճնարա, 10 Յունիս	
Ինկիլ. Էսնարը Ինկ. Լիթ. 97-1/2	Եսն. ում. տիւն տղէ. դար. 12-33
Օսմ. Էսնարը աչլըար 44-15/16	Պու. ռապան՝ աչլըար 12-29
» » գարաննոր 41-1/16	Իսթիկ 63 (Մուխտն) 6 1/2 ֆ. 80-
Իսթիկըրազ 65 15-	» 63 » 6 1/2 ֆ. 72-
» 69 44-1/8	» 69 (Ինխար) 6 69- 5
» 71 49-	» 72 (Պոն տիւ Թրէդոր) 21-25
» 72 21-1/2	» 73 6 1/2 ֆ. 63-
» 73 43-1/8	Իռնէկ չըմէնարէֆէր 3 48-
Օսմանը պանդալը 10-1/4	Ազ ճէ ֆալիդի 1/2 9-
Բուսիւրա Իսթիկըրազը 84-	
Գանալիթ Բարիկ 3 ալ վատէ 25-37	
Փարիզ, 10 Յունիս	
Յըման. Էսն. 3 1/2 ֆր. 85-20	Կրէտի ժէնէրալ 4-15
» » 5 գըմանուզ 116-73	Յոսանիդի պանդալը 6-15
Օսմ. Էսնարը աչլըար 12-	Սօսիէիէ ժէնէրալ 4-
» » գարաննոր 41-92/4	Յըմանվալ 2-70
Իսթիկըրազ 65 ֆր. 72-30	
» 69 68-75	
» 73 65-	
Օսմանը պանդալը 340-	
Բուսիւր չըմէնարէֆէր 49-	
Իսթաիւր Էսնարը 81-85	
Գանալիթ Լճնարա 3 ալ վատէ 25-24	
Վիէննա, 10 Յունիս	
Աճիօ ֆիօրին -	
Բուսիւր չըմէնարէֆէր 22-50	
ԶԱԼԱԹԱ ՊՐԵՍԱԸ	
ՊԱՆԳԱ ԱԳՍԻՈՆԼԱՐԸ	
ԱԳՉԵԼԻԻՆ ՖԵՅԱԼԸ	
Օսմ. լիւրար 100 զր.տան 72. ֆր	
Պէլազ մէնիտիւն ֆարգը 406-23	
Մէթալիք » 415-	
Պազըր » 476-	
Գալալ » 1140-	
Ինկիլիդ լիւրար 409-18	
Յըմանըր ալթնուռ. 87-47	
Փօլ 90- 2	
Գրիմից ալթնուռ. 54-16	